

ԾԱՂԻԿ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՐԸ ԵՒ ՄԱՐԻՆ 50 ԹԻԼ:

Բաժանորդագին կԱՆԻՍԻԿ՝ Թուրքիոյ համար տարեկան 50 դրշ, Ռուսիոյ համար 5 ռուբլի, ուրիշ երկիրներու համար 1 Պֆր. — Վեցամեակ; բաժանորդագրութիւն եւս կ'ընդունուի:

Գաւառներէն դրամի տեղ Օսմանեան նաւակագործը եւս կ'ընդունուի:

Միայն երեք թիւ ապառիկ կը դրկուի. այնուհետեւ բաժանորդագին չը վճարողը կը դադարի թելթ ընդունելէ:

Մանուցման տողը 3 զուրուշ:

# ԾԱՂԻԿ

## Լ Ր Ա Գ Ի Բ

ԾԱՂԻԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼԱԾԷՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ԳԻՄԵԼ  
Ս. ՍԵՐԿԵ-ՀՐԱՏԱՐԱԿԻՅ  
ՅՈՒՆԱՆ Գ. ՓՈՒԼԱԳՍԵՆՍԵ  
Պոլիս, Պահէ-Կապու, Շէյխ-ու-Իսլամ խան  
در علیّه بنجه قیوسنده شیخ الاسلام خاندّه  
«زاعیک» غزته سی مدیری پالاقاشیان حوونان  
S'adresser à  
HOVNAN PALACACHIAN  
Directeur du journal arménien « Dzaghik »,  
Bahtché-Kapou, Chéikh-ul-Islam Han  
CONSTANTINOPLE

40 Փարս

### Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 Փարս

ՆՈՐ ԵՐԶԱՆ — Գ. ՏԱՐԻ. ԹԻՒ 23

Շ Ա Բ Ա Թ

19 ՅՈՒՆԻՍ 1893

ԵՄԻՆԱԳՐԱԿՈՒՄԵՏ Ա. Ա. ՍՈՒՐԵՆՍԵԱՆ

### ՀԱՅՈՒՇԻՈՅՆ ԳԱՆԳԱՏԸ

Տիկին Արուսեակ իւր բողոքոյ ծայրը բարձրացուց Հայ կնոջ նկատմամբ գրած խմբագրականին դէմ. իւր հերքումներն և պատճառաբանութիւնները, հո՞, կու՞ ու համոզիկեր, չեն զօրեր սակայն քանդելու փորձառութեան ու անաչառ բողոքատու-թեան վրայ հիմնուած այն ամուր հաւատ-քը՝ թէ Հայ կինն այժմ չէ պատրաստուած այնպէս, ինչպէս պարտէր ըլլալ: Նախապէս ըսած էի որ դիտողութեանցս առարկայն գլխաւորապէս մեծ քաղաքներու մէջ բնակող Հայ կինն է, և որպէս Արուսեակ կ'ըսէ, ո՛չ բարձր հարուստ դասուն մասնաւորած էի խօսքս, ո՛չ ալ ծայրայեղ աղքատին. առաջինն, իւր նիւթական ընդարձակ միջոցներուն շնորհիւ, առանձնաչընարհեալ կենցաղ մը կրնայ ստեղծել իրեն համար. երկրորդն ամենէն տկար հովին առջեւ կը կըլի և ժամէ ի ժամ պարագայներու բերմունքին համակերպիլ կ'ստիպուի: Ընկերային զարգացումն ապահովող դասակարգերը ո՛չ մեծ հարուստ դասակարգերն են և ո՛չ ալ ամենազուրկ չքաւորները: Միջին դաս. ահա՛ ժողովուրդը. անոր կեանքին մէջ միտուելու է այն նորոգիչ ու կենդանարար հիւթն որ ազգերու գոյութիւնը կը յաւերժացնէ. անոր կողմ վրայ անդրադառնալու է ընկերաբանին հայեացքն՝ երբ կ'ուզէ ճշգիւ գուշակել ապառնի սերնդոց արժէքը:

Ի՞նչ կը կարծէք, Ալին Արուսեակ, զիս յուեռե՞ս կ'ենթադրէք Հայ կնոջ նկատմամբ և լաւատե՞ս Պրանսուհայն նկատմամբ. Հայ կինը նկարագրած եմ այնպէս՝ ինչպէս առ հասարակ կ'ապրի նա ամուսնութեան մէջ. նուազ աշխատող և աւելի պահանջ-կոտ քան Պրանսուհին. Պոլսոյ մէջ, մտէք Հայ միջնակարգ ընտանիքի մը մէջ, որ 4-500 ոսկիէն մինչեւ 15-20000 ոսկեոյ ստացուածք ունենայ, մէկէն չորս սպասաւոր պիտի գտնէք հոն. տան տիկինը ոչ ճերմակեղէն կը լուսայ, ոչ կ'արդուկէ, ոչ կերակուր կ'ե-փէ, ոչ անկողին կը պատրաստէ, ոչ տունը կը մաքրէ, ոչ ալ մանուկները կը դիտենք. և ինչո՞ւ ընէ այս ամէնը, չէ՞ որ ծնողքը զինքն ամուսնացուցին որ հանգիստ ապրի, չաշխատի... ո՞րչափ անգամ լսած եմ ու կը լսեմ միշտ՝ ինչ որ մայրեր ու հայրեր, նոյն իսկ ամուսնանալ փախաբող աղջիկներ կը կրկնեն թէ քանի որ ամուսնանալէ յետ-

ոյ ալ աշխատիլ կայ, ուրեմն ի՞նչ օգուտ կայ ամուսնութեան մէջ: Մեր աղջկանց մէջ տարածուած անխախտ համուզումը ծանօթ է ամէնուն. էրիկը պիտի ճարէ ամէն բան. կինը պիտի վայելէ: Ուստի խիստ շատ տուներու մէջ շահագ մէկ անձի դէմ կը գտնէք սպառող չորս հինգ անձ, առանց ի հաշուի դնելու մանուկներն որ ի հարկէ չեն կարող աշխատիլ: Մտէք այժմ Պրանսական միջնակարգ ընտանիքի մը մէջ, տեսարանը բոլորովին կը փոխուի. 500 կն 20000 ոսկի ունեցողները, այր թէ կին, երիտասարդ թէ ծեր, ամէնքն ալ կ'աշխատին. հոն աղջիկը կ'ամուսնանայ ոչ թէ էրկանն աշխատութեան շնորհիւ անաշխատ կեանք վարելու՝ այլ անոր լծակից դառնալով ընտանիք կոչուած դաշտը մշակելու և պտղաբերելու համար. երկուսն ստացուածքն իրենց մէջ հասարակաց է, զոր այրն, իրրեւ գլուխ ընտանեաց, կը մտակարարէ ըստ հաճոյս: Եւ երբ այսպէս աշխատողներու թիւը բազում է ընտանիքի մը մէջ, հազուադէպ է որ աղքատութիւնը մուտ գտնէ հոն. անդ կինն աշխատելով՝ գիտակից կ'ըլլայ նաեւ շահ ձեռք բերելու համար մարդուս կրած դժուարութեանց. ի բնէ խնայող՝ կ'զգուշանայ անպէտ ծախսերէ. տնտեսագէտ՝ ինքն անձամբ կը գնէ ընտանեաց պարկեր, միս, ձուկն, բանջարեղէն, պտուղ, և այլն. և այնչափ կը գնէ աւուր մէջ՝ որչափ պէտք է ընտանեաց անպաւնէրուն սննդեան համար. աւելորդ գրեթէ ոչինչ ունի, որպէս զի յաջորդ օրն ազրանոցը նեակէ. իր ազգականներն ու ծանօթները սեղանի չհըրուիրեր, զի գիտէ թէ այսօր իւր տանը մէջ ուսող խմուղները վաղիւ կրնան մոռնալ զինքն՝ երբ կարօտ մնայ, և կ'աշխատի կը տքնի կարօտ չմնալու, ունեցածն աւելցընելու համար. և ինչպէս խնայող ու տնտեսագէտ, նոյնպէս ժրագլուխ է Պրանսուհին. գրամ շահելու համար արտաքին աշխատութեանէն դադարելուն պէս՝ իր տան գործերն ալ կը տեսնէ. ճերմակեղէններն ոչ կը լուսայ ոչ կ'արդուկէ, վասն զի գիտէ թէ տան մէջ այդ աշխատանքը թէ՛ բազմաձայն է և թէ՛ վատաւուղջութեան պատճառ, բայց ուրիշ սովորական սպասն ինքը կը կատարէ, այնքան կանոնաւոր ու արագ, որու վրայ մեք արեւելցիքս պէտք է զարմանանք. իրա՛ւ, ձէթով soylux չ'եփեր, ինչ որ սննդարար չ'ըլլալէ զատ՝ քանի մը ժամ կ'զրազեցնէ տան տիկինը, բայց տասն րոպէի մէջ պատուական պիժդէ մը կը պատրաստէ, քաւորդի մը մէջ ախորժաբեր ապուր մը կ'եփէ և երկու շէշ գինի բանալով,

ուրախ զուարթ ճաշ մ'ընել կուտայ իր պարագայից:

Մեր միջնակարգ ընտանեաց մէջ կանայք սովորաբար կերակուր եփել գիտեն, ոչ. կամ այրելու չափ կ'եփեն, կամ թերխաշ կը թողուն. աղը կամ չափէն աւելի և կամ չափէն պակաս կը դնեն. կարելի չէ այս մասին բան մ'ըսել իրենց. այս ի՞նչ դժբաղդութիւն է, խոհարար ըլլալու համար ամուսնացան. մօրերնուն տունը եղած ատեն խոհանոց անգամ չէին իջներ...:

Մի ցուցնէք ինձ, կ'ազգայեմ, Հայ բժշկին Պրանսուհի ամուսինը. Բարիք գացող և տարիներով քաղքին սաւրյատակներուն վրայ ման եկող Հայեր կրնան գտնուիլ, որ Պրանսուհայ մը հետ ամուսնացած ըլլան. այլ վստահ եղիք, կա՛մ հանրակառքերու մէջ կա՛մ պուլուարներու վրայ հանդիպած արարածներ են անոնք. Բարիքը միջնակարգ Պրանսական ընտանեաց մէջ մուտ գտնելը շատ աւելի դժուար է քան մեր ընտանեաց մէջ, ուր գէթ արեւելեան հիւրասիրութեան աւանգութիւնը կայ. մեր Բարիքեան ուսանողութիւնը ցարդ կրցա՞ւ գաղափար մը տալ մեզ Պրանսական ճշմարիտ բարուց վրայ. իմաստաւէր երիտասարդ մը, որ քանի մ'ամիս ապրեցաւ հոն, իւր ընկերական բոլոր ուսումնասիրութեանց չկրցաւ ուրիշ առարկայ գտնել, բայց եթէ հանրային կին մը, և շունչը Պոլիս առնելով՝ երկարօրէն բացատրեց մեզ թէ ի՞նչպէս հանդիպեր է անոր, ի՞նչպէս ընտանեցեր է, և այլն, և այլն, և մեր տիկիններն ու օրիորդներն այդ նկարագրութիւնը կարգային՝ նմոյշ մը կարծելով զայն Պրանսական բարուց, և իբր զարդ իրենց սրահից սեղաններուն վերայ գրին, որպէս զի այցելուք դասեն իրենց քրական ճաշակը. ո՛հ, սիւեղիս Արուսեակ, Պրանսական պատուաւոր ընտանեաց մէջ այդպիսի նկարագրութեանց համար զուտանքէ ուրիշ բան չէք գտներ. և մի դատապարտէք այն ազգը, դատելով զայն մեր գրագիտաց ոմանց հայեացքով...:

Այս ամէն ըսուածներէն մի՛ հետեւցընէք սակայն թէ միջնակարգ Պրանսուհիներն առանց խտրութեան յերկինս կը բարձրացունեմ և մեր Հայ տիկինները կը դատափետեմ. ժողովրդեան մը հանրութեան վրայ խօսուած ատեն՝ մեծամասնութիւնը միայն ի նկատ կ'առնուի. բացառութիւնները կրնան մինչեւ իսկ ստուար թիւ կազմել. բայց բացառութիւն են, գէթ փոքրամասնութիւն: Նոյնպէս մի կարծէք թէ Հայ տիկիններու թերութիւններն և անոնց՝ եւրոպական ուրիշ ազգի մը տիկնանց հետ բաղ-

դատելով՝ ստորնութիւնները մատնանիւ ը-  
րած ատենս, Հայ երիտասարդութիւնն ան-  
համեմատ բարեմասնութեամբ օժտեալ կը  
նկատեմ. անոնց վրայ ալ երբ խօսիմ, պիտի  
տեսնէք թէ անկեղծ եմ և անաչառ՝ նոյն  
խիկ ինձ, իմ սեպիս նկատմամբ, իմ միակ  
նպատակս է մեր ընկերային աղտեղու-  
թիւնները, մոլորութիւնները, նախապա-  
շարունակները, թերութիւնները թուել, մեր-  
կապարանաց ընել, զամէնքը խորշեցնել ա-  
նոնցմէ, և ընտանիքն ու անհատները վե-  
րահաղմել, պահպանելով ի հնուց մեզ աւան-  
դական եղած բարի սովորութիւններն և  
առնելով օտարէն՝ ինչ որ կը նպաստէ վե-  
րածնելու մեր ժողովուրդը, այսինքն ինչ  
որ զնա կիրթ, իմաստուն, աշխատասէր,  
խնայող, գործունեայ, ձեռներէց ու բարի  
ընելու կը ստատրէ: — Կը գառնամ դարձ-  
եալ նիւթիս:

Արդ, Ձեր յիշած բժշկին Ֆրանսուէի կնոջ  
անվայել վարմունքն ուրիշ շատ կիներ ալ  
ունին այն ազգին մէջ, մանաւանդ երբ օ-  
տարազգիի հետ կ'ամուսնանան. նկատողու-  
թեան արժանի են այդպիսի ամուսնու-  
թեանց պարագայները. բայց այս չհեր-  
քեր ինչ որ յառաջագոյն ըսած եմ. Ֆրան-  
սացի կնոջ դէպ ի իւր այրն ունեցած հնա-  
զանգութիւնն ազգային վազեմի աւանդու-  
թիւն մ'է. քաղաքային օրէնքն ալ նուիրա-  
գործած է զայն՝ առավ էրիկ մարդուն իշ-  
խանութիւն տան վարչութեան վրայ, ա-  
մուսնական ստացուածոց վրայ: Դուք կը  
կարծէք որ կնոջ այս հնազանգութիւնը կըր-  
նայ ընտանեկան բարօրութիւնը փճացնել  
հնազանգեցնողին յաճախ սխալանաց են-  
թարկուելովը. ըստ բրում անհնար է քանի  
մը տողով պատասխանել և զձեզ համոզել  
այս մասին, յաջորդ յօդուածիս սպասեցէք:

Ա. Ա. ՍՈՒՐԻՆՍԿԱՆ

Կ Ի Ն Ը

Ա.

Եթէ արարչութեան ամենէն գեղեցիկ  
արարածը կինն է (թէեւ ոմանք մարդը  
կ'ըսեն), գրականութեան մէջ ալ ամենէն  
գեղեցիկ նիւթն անշուշտ նոյնպէս կինն է:

Եւ անսպա՛ռ նիւթ. քանզի մինչև այսօր  
կնոջ վրայ կը խօսուի: Ոտքէն մինչև գլու-  
խը կը նկարագրեն, — և կնատեաց գրողք  
ստքէն մինչև գլուխը կը լրան կինը. բա-  
նաստեղծ գրագէտներն իր սօսին վրայ կը  
թառնին, և մերթ իր նայուածքէն կամ իր  
չրթունքէն կը կախուին. ոմանք կը յան-  
գըգնին մինչև իւր սիրտը թափանցել, ո-  
րոյ յուզմանց վէպը կը վերբերեն մեզ կամ  
որոյ դատարկութեան արտմութեամբ կը  
համակեն մեր հօգիներն: Երկայն մագերուն  
տակ երկիցս ծածկուող իր գանկուղեղը կը  
կռնեն, և անոր թեթեւութեանէն (եթէ  
ծանր չը գտնեն զայն) կը սփոփուին՝ շըր-  
թանց շարժմամբ մը որ կայծ կը ցատկեցնէ  
կամ մեղր կը հոսեցնէ: Սակայն...

Սակայն այս լեզուն չեն հասկնար Մա-  
րիկի բոլոր ընթերցողներն ալ: Աւելի պարզ,  
աւելի բաց գրենք. ռամկանանք, մինչև  
որ ռամիկն ազնուանայ կամ ազնուակա-  
նանայ (որովհետեւ իբրեւ անկեղծ և ան-

վախ հրապարակագիր՝ ազնուագետական  
ըլլալ չեմ ծածկեր ժողովուրդէն, զոր շատ  
ռամկավարականներէ շատ աւելի կը սիրեմ):  
Ժողովրդին հետ ժողովրդային լեզուով խօ-  
սինք: Կինը նիւթ առինք. ի՛նչ կ'ուզենք,  
ի՛նչպէս կ'ուզենք որ ըլլայ կինը, յայտնենք:

Կնոջ համար ամենէն առաջ պահանջե-  
լիք բաներնիս ա՛յն պիտի ըլլայ որ, կնոջ  
գէթ առաջին դաստիարակութիւնը կնոջ  
ձեռքով ըլլայ: Էրիկ մարդու մը ձեռքը, ո՛ր-  
քան ալ խնամուած խնամոտ ու փափուկ ըլ-  
լայ, դարձեալ կոշտ է՝ կերպաւորելու համար  
այն կաւը որ վարդի մը կակուլութիւնն ու  
գոյնն ունի: Բանի որ աշխատութեան բա-  
ժանման հետեւութեամբ՝ մասնագիտու-  
թիւնն ամեն բանի մէջ մուտ կը գտնէ, ա-  
ւելի մեծ իրաւամբ մասնագիտութիւն պա-  
հանջելի է այն սեռին դաստիարակութեան  
մէջ որոյ գործը պիտի ըլլայ բովանդակ  
մարդկային սեռի դաստիարակութիւնն:  
Աղջկանց վարժարանին, աղջկանց նախա-  
կըթարանին մէջ՝ ըսել կ'ուզեմ, ա՛յր մար-  
դը տեղ չունի, Կա՛մ պիտի ու մօրուք, խոր-  
շում ու խոհական երեւոյթ մ'ունինք, և  
աղջիկ մանկութիւնը կը խրաչեցնենք մեր  
այդ երեւոյթով, եւ կա՛մ դեռ պատանի  
ենք, աղումամազ միայն ունինք մեր երեսին  
վրայ, միմիայն հուր մեր սրտին մէջ, հա-  
մակ անուրջ. և կը վախնամ որ նոր փթթող  
հօգիներու համար այսպիսի շիբում մը աղի-  
տաբեր ըլլայ: Աղջկանց առաջին դաստիա-  
րակութիւնն արգելուելու և առողջ ընելու  
պայմանն է, այո՛, դաստիարակուհեաց  
յանձնել իգական սեռին առաջին դաստիա-  
րակութիւնն:

Ուսուցիչ մը իբրեւ աշակերտ միայն պար-  
տի սիրել ուսանողուհիներն. ու միայն կին  
ուսուցչի մը համար այսպիսի երաշխաւորու-  
թիւն մը կրնանք ունենալ: Ինչպէ՞ս որ տան  
մը մէջ կաթէն կարուած մանուկը մանկատա-  
ժուհւոյ մը կը յանձնենք և ոչ մանկատա-  
ժի մը, այնպէս ալ վարժատան մէջ պէտք է  
որ քանակին գրկէն իջած տղեկը մանկավար-  
ժուհւոյ մը ձեռքերուն յանձնենք: Այդ  
ձեռաց փայլաշանքն անշահատէր է. այդ  
ձեռաց տպաւին ալ առողջուէտ: Մանկա-  
վարժուհին կրնայ ամենէն բնական եղանա-  
կաւ վարձատրել աշակերտուհին՝ որ դոհա-  
ցուցիչ պատասխան մը տուաւ ըրած հարց-  
ման. մանկավարժուհին կրնայ գրկել ու  
համբուրել իր աշակերտուհին. ուրիշ ի՛նչ  
ալ ընէր դոհուհակութեան իբրեւ արտո-  
յայտութիւն, այդ համբուրին, այդ գրկա-  
խառնութեան տեղը չը պիտի բռնէր. մօրը  
գրկէն ամբողջ տաք ժամ զրկուած մատաղ  
էակին համար սնունդի համարժէք է, բա-  
րոյական ու բնական ալ կրնանք ըսել սը-  
նունդ մ'է այդ գրկախառնութիւնն. և զայն  
ընդունելու համար մանուկն ամեն բան պի-  
տի ընէ: Կը տեսնէք ի՛նչ տեսակէտով ալ  
օգտակար է աղջկանց դաստիարակութիւնն՝  
աղջկանց ձեռքով, նոյն խիկ, բուն խիկ  
կրթական, մտաւորական տեսակէտով:

Այսուհետեւ պատճառ մ'աւելի ունինք  
որ կին-դաստիարակները նախընտրենք  
այր-դաստիարակներէն: Տիկին Մատակեա-  
նի դաստիարակուհեաց դասարանն ի մօտոյ  
չըջանաւարտներ պիտի տայ. յատկապէս  
ուսած պիտի ըլլան անոնք տղայ կրթելու  
կամ մէկ բաւով դաստիարակութեան ար-

ուեստը. մինչդեռ արական սեռի դաստիա-  
րակաց մէջ իր արուեստը մասնագիտական  
հաստատութեան մէջ ուսած մարդ չը կայ  
դեռ, թէ և ունենանք փորձառու դաստիա-  
րակներ՝ մանկավարժական գիտութեան ալ  
հմուտ:

Ե. ՏԷՄԻՔՏԻՊԱՇԵԱՆ

Չ Ա Յ Ա Թ Ը

Մեր տոհմային պատմութեան մէջ յի-  
շատակուած երկու մեծագոյն անձնաւորու-  
թեանց, Սահակայ և Մեսրոպայ յիշատակին  
քանի մը տող նուիրել կը պատրաստուէի  
Մարիկի մէջ, երբ գրասեղանիս վրայ գրին  
դեռ եւս ըյս տեսած նորովէպ մը. մին այն  
նորովէպերէն որոց երեւոյթն ընկերական  
բարոյականի մակարդակին կարի աղտեղու-  
թիւնն ու ստորնութիւնը կը պատկերացը-  
նեն. կարգացի՞ք Պանին, հայերէն լեզուով  
չարագրուած ու հայերէն գրով գրուած: Եւ  
Սահակայ ու Մեսրոպայ տօնին օրը, հինգ-  
շաբթի, այդ նորովէպին աչքիս հանդի-  
պումն յանկարծ 1550 տարիներու անհուն  
միջոցն անհետ կ'ընէ ու կ'երեւակոյցմ թէ  
այդ երանելի նախնիք, որք գրով ու գրա-  
կանութեամբ օժտեցին զմեզ, որք մեր տոհ-  
մային գոյութեան յաւերժութեան հիմնադ-  
րուներն եղան, գառնապէս պիտի չ'ողբա-  
յի՞ն՝ երբ իրենց հրաշալի գիւտին ու զար-  
մանահրաշ աշխատութեանց արդիւնքով Հայ  
եկեղեցին ու ժողովուրդը փրկել կարծած  
ատեն, տեսնին որ ուրիշներ անմիջապէս  
կը հասնին իրենց ետեւէն՝ ու իրենց պատ-  
րաստած փրկարար սպեղանայն մէջ թոյն  
կը խառնեն, այն միակ ու համոզիչ պատ-  
ճառով թէ բնութեան մէջ թոյն ալ կայ:

Պանին, զոր անյագ կ'ընթեւունեն երիտա-  
սարգներ և... կուսանք, և կը ջատագովեն  
իրր գրական ընտիր արտադրութիւն, ի  
դէպ ժամու կը հրատարակուի բազմատու-  
թեան հակեպ մ'ըլլալու համար Սահակայ  
ու Մեսրոպայ գրական արտադրութեանց,  
Հին հօգեշունչ իսէլայի բարոյականին հան-  
դէպ կը գտնուի այժմու անհոգ ու նիւթա-  
չազախ կենցաղասիրութիւնը զոր գեղեցկա-  
գիտութիւն կը կոչեն. գրականութիւնը կը  
դազրի իր հին պաշտօնին որ էր եկեղեցին  
պանծացունել, ընտանիքը որբանուէր ընել,  
մանկութիւնն ու երիտասարդութիւնը մըտ-  
քով սրտով կորովի, բարի ընել. այդ՝ Սա-  
հակ-Մեսրոպեան գրականութիւնն էր.  
Պանին՝ նոր գրականութեան գիցուհին՝  
փափկացած, կեանքի վայրկենական անխոս-  
տովանելի շուայտութեանց մարմնացումն,  
համարձակ տիրապետող գոռուլութեամբ ի  
հանդէս կը մտնէ ոչ թէ խնդրելու՝ այլ  
պահանջելու մեր պաշտումները:

Կարելի՞ էր հաւատալ թէ այն ժողովուր-  
դըն որ քսան տարի առաջ Ազապեան վար-  
ժարանի աշակերտուհեաց նուագահանդէսը  
կը պախարակէր՝ իբր անբարոյացուցիչ գործ,  
որ մը ոչ միայն ներողամտութեամբ՝ այլ  
քաջալերիչ ակնարկով, գաղտնի հրճուանքով  
պիտի կարգար Պանին. հնա՛ր էր ժող-  
վրդեան մը՝ քսան տարուց կարճ շրջանի  
մը մէջ՝ այդքան փոփոխութիւն կրել մտքի  
և զգացման: Ահա թէ տգիտութիւնն և ան-  
նախատեսութիւնն ի՛նչ ծայրայեղութեանց  
մղած են զմեզ. նուագահանդէսը, ա՛յնքան

բարոյացուցիչ՝ անբարոյ կը գտնէինք, Թա- նիի նորավէպը, այնքան անբարոյ՝ բարո- յացուցիչ կը հուշակեն . . . :

Գիտեմ, ոմանք Թանիի նման նորավէպե- րու գործած աւերումները, մեղմացուցիչ սլարադայներու շնորհիւ, նուազ վեասակար, մինչեւ իսկ ներքի կը նկատեն. ժողո- վըրդեան գեղեցկագիտական ճաշակը կըր- թելու ձեռնարկին մէջ՝ գրագէտն, ինչպէս գեղարուեստագէտը, նիւթոյ ընարութեան, ընկերութեան մէջ պատահած երեւոյթնե- րու նկարագրութեան մասին ո՛չ միտքը, ո՛չ երեւակայութիւնը, ո՛չ ալ գրիչը կաշ- կանդելու է, կ'ըսեն: Մանձարձակ խօսիւնք ու գրե՞նք, ուրեմն ամէն երեւութից վրայ, թերթերու մէջ, գո՛հ ըլլա՞նք ուրեմն որ գրագէտը՝ մեր գեղեցկագիտական ճաշակը կրթելու համար՝ մինչև համարձակի օր մ'ալ Թանիին վիճակակից ցուցնել մեր ամու- սինները, մեր քայրերը, մեր աղջիկները, և իր կենդանագիտութիւնը պատմել անոնց հետ այնպէս՝ ինչպէս կենցաղակից եղած է Թա- նիի հետ: Այդ չ'եղաւ, կ'ըսէ սակայն ա- մէն ընթերցող. իմ ամուսինս, քայրս և աղ- ջիկս նուիրական են, յաւիտեան չեմ ներեր որ անոնց անձերուն վրայ այդպէս աղտե- ղութիւններ վերագրուին, նոյն իսկ եթէ գիտնամ որ գեղեցկագիտական ճաշակն այդպէսով միայն պիտի վարգանայ ։

Սակայն եթէ այսօր Ձեր ամուսինք, քորք ու աղջիկուք Թանիներ չեն, գուցէ օր մ'ըլլան. դուք, եղբարք ու ծնողք, մի նե- րէք նոյն իսկ՝ որ նոքա գիտակից ըլլան այն- պիտեաց կեանքին, մի փոփաքիք որ այն- պիտեաց կեանքն հաճելի երեւոյթով նկա- րագրող վէպեր անոնց ձեռքն անցնին, Ձեր քննադատն ու մենասորն իսկ եղէք, դուք ևս զգուշացէք այդ մոլորեցուցիչ գրագի- տութեանն որ թշնամանք է Ձեր արժանա- պատուութեան դէմ, սրպէս և թշնամանք է սուրբ յիշատակին դէմ այն մեծ անձերուն որ Հայ լեզուն ու Հայ գիրն ուսուցին մեզ:

Եւ ի՞նչ գեղեցկագիտական ճաշակ է այդ՝ որ զգացման փոփոխութիւն ու գորով չը գտնենք՝ բայց եթէ Թանիներու նման նորա- վէպի նիւթոյ մէջ, ընկերութիւնը գեղե- ցիկ երեւոյթներ չ'ունի՞, զգացումները նրբացնող, ազնուացնող, բարձր իտէլի ծը- նունդ տուող կեանքի պատկերներ չը կա՞ն ու չե՞ն կրնար երեւակայուել՝ ուր գեղեց- կագիտութիւնն իւր ծայրագոյն յագեցումը գտնէ. եղբայրական, ամուսնական ծնողա- կան սիրոյ, պատանեկան երկնային ներշնչ- շումներու ի՞նչ անսպասու ու բազմբանգ նկարագրութիւններ կրնան յղացուիլ. բա- ւական է կամիլ և գիտնալ թէ զայդ միայն կը խնդրէ ընթերցող ժողովուրդը. բա- ւական է որ ընթերցողն ալ գիտնայ թէ իւր կրթութեան համար այդպիսի գրականու- թիւն պէտք է և կամի այսպիսի գրակա- նութիւն և եթէ ունենալ:

Սահակ-Մեսրոպոյ անունները միայն յի- չելով, բաւական չեմ սեպեր այս պատմական մեծ անձնաւորութեանց արժանաւոր յար- գանք մը ընծայած ըլլալ. իբր հնարիմաց վարդապետ, վարժապետ, լեզուագէտ, հե- ղինակ ու թարգմանիչ, հազարաւոր տարի- ներէ հետէ Հայոցս համար գերագանցապէս պարծանաց աւարկայ և նուիրական եղած են նոքա, մանաւանդ անոր համար, որ մը-

տաց բարձրագոյն աստիճանի զարգացման հետ սրտի ալ բարձրագոյն աստիճանի վե- հութեամբ ապրեցան. իրենց կը պարտինք գիրն ու լեզուն որով մեր գաղափարները կ'արձանացունեմք. մեր գրականութեան ընարելագոյն գոհարներն իրենց ձեռաց արգիւնքն եղան. մեր տոհմային գրերուն ու գրականութեան առաջին հեղինակները ծանօթ են մեզ. Լատինն ու Յոյնն չը գիտ- ցան թէ ո՞ր հանձարներ իրենց լեզուները գրով օժտեցին:

Եթէ եկեղեցոյ երկու վարդապետներ, տասն և հինգ դար յառաջ, աւելի անյաջող պայմաններու մէջ, կրցան բարեկարգել մեր եկեղեցին, ստեղծել ու պանծալի բարձրու- թեան հասցունել մեր գաղութիւնը, աշա- կերաններու խուճեր պատրաստել իրենց ձեռնարկած գործը շարունակելու համար, քանի՞ մեծ ու օգտակար ծառայութիւն չեն կարող մատուցանել այժմու մեր եկեղեցա- կանք՝ նոյն հոգևով ու անձնաւորութեամբ աշխատելով, փառքն ու հանգիստը՝ համեստ ու անշահասէր աշխատութեան և ժողո- վրդեան զարգացման ու բարեւարութեան մէջ փնտռելով:

Մեր սերունդը քիչով կը գոհանայ. եթէ Սահակ ու Մեսրոպ շատ հեռուն, շատ բարձ- րն են, անոնց շաւղին հետեւողները իրեն- կարկելու, փառաւորելու պատրաստ է այժմու Հայը. քանի՞ կը սիրեմ լռիկ մնջիկ մեղուի նման յօգուտ եկեղեցոյ աշխատող եկեղե- ցականը. թող անունը չ'ըլլայ Սահակ կամ Մեսրոպ. իւր գործերն անոնց գործերու կարգը դասերով հանդերձ, սրտիս մէջ հա- մակրութեան ու հանրային երախտագիտու- թեան զգացման ծնիլը կ'զգամ այնպիսոյն նկատմամբ: Կեսարիոյ Առաջնորդ վարդա- պետին Պոլիս գտնուած ատեն՝ պատեհու- թիւն ունեցայ հետը տեսակցելու, իւր գրական աշխատութիւնները տեսայ, շատ անձերէ տեղեկութիւններ քաղեցի իւր ա- ռաջնորդական պաշտաման ու մանաւանդ կեսարիոյ Ս. Կարապետ վանքին մէջ իւր վա- րած գիշերօթիկ դպրոցին վրայօք: Երբէք չը հանդիպեցայ իրեն որ զբաղէր կամ խօ- սէր ուրիշ նիւթերու վրայ. դպրոց, դասա- տու, աշակերտ, վանք, եկեղեցի, գրակա- նութիւն, հանրային բարոյական. աւստիկ իր մտքին ու սրտին ամբողջութիւնը գրա- լող աւարկայները. և իր միտքն ալ մեծ էր, սիրտն ալ. երբեմն զմայլմամբ մտիկ կ'ընէի գինքը, ու երբ Սահակ Մեսրոպի վրայ խօսք բերէր, կ'ըսէի իւրովի. «Վարդապետ, ի Ձեզ կը տեսնեմ անոնց արժանի աշակերտը:»

Ա. Ա. ՍՈՒՐԷՆԵԱՆ

- Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆԻ ԳԱՍԱԳՐԱԳԵՐԸ
- Տեղագրութիւն Կ. Պոլսոյ և շրջակայից, 400 փորտ.
- Աշխարհագրութեան Նախապատրաստա- կան Դասագիրք, 3 զրշ.
- Աշխարհագրութիւն Պատկերազարդ, 4 զրշ.
- Թուագիտութեան Նախապատրաստական Դասագիրք, Մտաւոր և Գրաւոր 3 զրշ.
- Թուագիտութեան Նոր Դասագիրք, Տե- սական և Գործնական, երեք մասերու բաժնուած: — Իւրաքանչիւր մասը 4 զրշ. երեք մասերը միասին կազմուած՝ 10 զրշ:

ԽՈՒՋԱՐԿՈՒՔ ԱՓՐԻԿԷԻ

Մօնիօ-Փարք Սկովտացոյն, խիզոխ և անձնուրաց այն անդրանիկ խուզարկուին աղէտալի վախճանը՝ մեծ կսկիծով համակեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհն, որ սա- կայն առանց վհատելու ասպարէզին բազ- մագիմի դժուարութիւններէն՝ իւր լուա- գոյն ներկայացուցիչներն առաքեց հետըզ- հեաէ, նորա սկսած կարեւոր և քաղաքա- կիրթիչ ձեռնարկութիւնն ՚ի կատար հանե- լու համար:

Մօնիօ-Փարքի բազմաթիւ հետեւողաց մէջ՝ դարձեալ առաջնութեան պատիւը կը վայելէ իւր մէկ հայրենակիցը, Սկովտացին Հիլի-Քլաքսթրն, ծովային զինուորաց գնդապետ մը որ, Տաննիւմ հազարապետին և Տօքթ. Ուսնէյի, իւր երկու հայրենակ- ցաց ընկերակցութեամբն՝ 1822 ին կը մեկ- նի Մուրգուքէ (Թուրքիոյ) և յաջորդ տարին կը հասնի ՚ի Քուէա, Պօրնուի երկիրը (Սու- տան): Տեղւոյն վեհապետը լաւ ընդունե- լութիւն մ'ընելով Եւրոպացի ճանապար- հորդին, մինչեւ իսկ գիւրութիւններ կ'ըն- ծայէ նմա՝ իւր պաշտօնն յաջողապէս ՚ի կա- տար հանելու համար:

Քլաքսթրն շուրջ երկու տարի մանրա- մասնաբար կը խուզարկէ Ֆելլադայի երկիրը, Չատ լճին արեւմտեան կողման ովախաներն և Քանիօ ու Սաֆաքու քաղաքները: Ի Լոնտոն վերադարձին, Քլաքսթրն խնամով եւ մանրամասնաբար կը հաւաքէ իւր առաջին ուղեւորութեան յիշատակներն, որ կը հրա- տարակուին 1826ին և որ թարգմանուած են արդէն Ֆրանսերէն և Գերմաներէն լեզուաց:

Այս Եւրոպացոց համար, Ափրիկէի հեղ- ձուցիչ անապատներուն մէջ ճամբորդէն՝ էաիմպուերկէն կամ Լոնտոնէն ՚ի Չուիցերի և կամ ՚ի Նաբոլի երթեւեկելու շափ դիւրին և հաճոյալի գործ մը գարձած էր:

Քլաքսթրն իւր առաջին յաջող և ար- դիւնաւոր ուղեւորութենէն և այդ առթիւ վայելած ընդհանուր համակրանքէն խրա- խուսեալ՝ կը կազմակերպէ երկրորդ արշա- ւանք մը, և այս անգամ Պէնէնի ծոցէն ճամբայ կ'ենէ դէպ ՚ի հիւսիս, կը յառաջա- նայ Նիկիէրի ուղեւորութեամբ և այցելելով Էյօ և մանաւանդ Պուսա քաղաքն (հօն՝ ուր իր մահը գտաւ Մօնիօ-Փարք), կրկին անգամ կը մտնէ ՚ի Սաքաթու: Բայց դժբաղդաբար իւր այս երկրորդ ուղեւորութիւնն շատ կարճատեւ ու վերջինն եղաւ: Իւր կրած անտանելի խոնջէնքը, մահաբեր կլիմայի և ուտեստի պակասութեան հետ միանալով՝ կը հիւժեն, կը մաշեցնեն այս արի Սկովտա- ցին որ թանջքի երկարատեւ հիւանդութե- նէ մը տառապելով՝ կը մեռնի ՚ի Սաքաթու՝ 1830 ին: Բարեբաղդաբար՝ իւր մարդիկը կարողացան փրկել իւր օրագրութիւններն: որոցմով հրատարակուեցաւ ՚ի վերջոյ Ափ- Րիկեան խուզարկութեան տարեգրութեանց կարեւոր մէկ հատորն, որոյ համար մեծա- նուն Սկովտացին անչուշտ հանգիստ կը ննջէ այժմ՝ իւր փառաց գերեզմանին մէջ:

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Լոյս տեսաւ. ԸՆՏԵԼԱՐԱՆ ՀԱՅ ԼԻՁՈՒԻ, գործ Սմբատ Դաւիթեանի: Պատկերազարդ ընթերցարան ՚ի պէտս փոքրիկ տղոց:

ԹԻՒՐ ԸՄԲՈՆՈՒՄՆ

12-13 տարի առաջ՝ երեկոյթի մը մէջ՝ վիճարանութիւն ունեցան երկու նշանաւոր անձնաւորութիւններ. մին Գերմանիոյ ցուրտ կլիմային տակ կազմուած անդրդուելի միտք մը, միւսը՝ Պոլսոյ տիպ բուն հոգի մը. կօշկակարը թէ դաստիարակը մեծ ծառայութիւն կը մատուցանեն մարդկային ընկերութեան. ա՛յս էր ահա վիճարանութեան առարկայ եղած խնդիրը: Վիճարանողներէն մին բնա՛ւ տարրերութիւն չէր դնէր նիւթի գործաւորին ու հոգւոյ գործաւորին ծառայութեանցը մէջ. իսկ միւսը՝ անհամեմատ կերպով բարձր կը նկատէր դաստիարակին գործը:

Բնական է որ ես այն ատեն, դեռ պատանի, չէի կրնար ուղիղ դատում և որոշ համոզում կազմել այս մասին. քանզի դատելու համար փորձ կամ հմուտ ըլլալու է. և ինձ կը պակսէին այս երկու յատկութիւնները այն ատեն: Չեմ ըսեր թէ հիմա կատարեալ փորձառութիւն և հմուտութիւն ունիմ. բայց կրնամ ըսել թէ՛ առ ի շքոյշ ուրիշ ամէն առաւելութեանց՝ քանի՛ ունիմ, անկէ ի վեր, երկուստանեակ տարիներու իմ ներքնահայեցողութիւնս, այսինքն իմ դիտողութիւնս գիտակցական կենացս վրայ. և այդ ներքնահայեցողութիւնս ինձ կը վերկայէ թէ ընտանեկան կենաց մէջ ծնողքս, դպրոցական շրջանի մէջ դաստիարակներս, եկեղեցւոյ մէջ քարոզիչք, լրարանաց մէջ ատենախօսք, և յետոյ յարաբերական կենաց մէջ ալ մեծ մարդոց յաճախումս, ընթերցումներս վերջապէս, ըրած են զիս ինչ որ եմ հիմա. թէ այս աղբակներուն միահալոյն գործակցութեամբն է որ՝ կենաց բազմադիմի պարագայից մէջ՝ այս ինչ բարեխառնութիւնն առած է զգալու թափս, այն ինչ ուղղութիւնն ստացած է խորհելու եզանակս, և այն ինչ աստիճանին հասած է կամելու կամ գործելու կարողութիւնս:

Բայց նոյն այդ ներքնահայեցողութիւնս երբեք չյայտարարեր ինձ թէ բարուցս կազմութեան մէջ ու է և տեւական դեր մը կատարած ըլլան կօշկակարները, դերձակները և նպարտվածաւները որոնք մեր տան պէտքերն են հոգացեր:

Եւ ինչ որ ես ինձ համար կը հաստատեմ, ամէն ոք ալ նոյն բանը չհաստատեր միթէ ինքն իրեն համար: Ուրեմն, ճշմարիտ է թէ դազափա՛րն է որ կը վարէ զաշխարհ, և ճշմարիտ է թէ դաստիարակին գործը՝ իբրեւ գաղափարի սպասարկութիւն՝ աւելի բարձր է նիւթական ամէն ծառայութեան: Այս չէ միայն այդ գործոյն արժանիքը. այլ այն է մանաւանդ որ ամենէ կարեւորն ու ամենէ վորաւորն է միւս ազգակներէն զորս քիչ մը առաջ յիշեցի:

Ամենէ կարեւորն ու վորաւորն է, այո՛, քանզի՛ մինչդեռ միւս ազգակաց — ծնողաց, քարոզիչներու, ատենախօսներու, մեծ մարդոց ու հեղինակաց — ներգործութիւնը դիպում ամէնէն է, առանց մեթոտի, առանց կապակցութեան, առանց որոշ վախճանի շատ անգամ, դաստիարակին ներգործութիւնը, ընդհակառակը, նախադեմալ է. ներգործութիւնն որ դիւրընկալ հասակին մէջ կը տեւէ ամբողջ և հիմ կ'ըլլայ, որ կապակցութեամբ ու մեթոտով կը վարի՝ նը-

պատեղով տղուն բոլորամասնեայ զարգացման մինչեւ այս ինչ աստիճան, և տալով անոր կարողութիւն ինքզինքը կատարելագործելու այնուհետեւ մինչեւ գերեզման:

Այս է նախակրթութեան պահանջը, որուն գոհացում տալու կոչուած է դաստիարակը:

Բայց մեր նախակրթարանաց մէջ ո՞վ կը ընու այդ պահանջը որո՞նք են որ կ'աշխատին մանուկ մարդուն մէջ կառուցանելու կրթութեան շէնքը՝ հաստահիմն իր խոշոր գծերով իբրեւ միակ ամբողջ մը, և ո՞չ թէ իբրեւ անյարիր կազմած մը՝ պատրաստ փռուկելու ամէն ժամ և հովին առջեւ տարաբանելու. որո՞նք են որ գործին ընդհանուր յատակագիծն ամբողջ՝ և ո՞չ թէ անոր մէկ անկիւնը միայն՝ իրենց ասջեւ ունենալով միշտ, աստիճանաբար կը բարձրացնեն զայն համերաշխ գործողութեամբ զիրար հասկընալով, իրարու հետ խորհրդակցելով, իրարու պակաս լրացնելով և մինչեւ իսկ իրարու վորավիզ ըլլալով: Մէկ խօսքով, ունի՞նք դաստիարակներ:

Ունինք, այո՛, ամէն դպրոցական սրահի մէջ այդ արտոյտով անձ մը որուն յանձնած ենք կարգապահութեան, պատժոյ կամ վարձատրութեան պաշտօնը. ա՛ն է միայն դաստիարակ, մի միակ պատասխանատուն տղոց վարուց ու բարուց, միմիակ մեղադրեալը կամ փառաւորեալը իր գործին մէջ, բայց ընդհանրապէս ամէնէն նուազ զարգացեալը:

Հասա ի՞նչ են անոնք, միւսները, որոնք թաղէ թաղ կը վազեն, դպրոցները կը մտնեն կ'ելնեն, կը դասախօսեն, ամսական կ'տանան. ի՞նչ են անոնք. ա՛նոնք... Ամօ՛թ է անոնց դաստիարակ կոչուել այնքան հմուտութեամբ, անոնք դաստու են, մասնագէտ ուսուցիչ՝ մին դիտութեանց, ուրիշ մը Հայերէնի, երբորդ մը պատմութեան, չորրորդ մը աշխարհագրութեան, եւն, բոլորովին անպատասխանատու աշակերտաց բարոյական ու ֆիզիքական կենսիքին. մտաւոր կարողութիւններէն միմիայն յիշողութիւնը մշակող, վարուց ու բարուց մասին ալ հոգացող միմիայն, երբ ինքիբը իրենց հանգստութեան վրայ է, երբ՝ զոր օրինակ՝ աշակերտ մը թերեւս իրենց իսկ թերութեամբ, անուշադիր է դասարանին մէջ և իր անկարգութեամբ կը նեղէ զիրենք: Պէտք է խոստովանիլ. այսչափը կը հոգան:

Եթէ նախակրթութեան պահանջն ըլլար՝ դպրոցին մէջ կարգ պահպանել միայն, պատժոյ և վարձատրութեան միջոցաւ, ներկայ տիրող դրութիւնը բուսական ըլլար թերեւս գոհացում տալու այդ պահանջին. բայց մենք տեսնեք արդէն թէ շատ տարբեր ու բազմակողմանի է այդ պահանջը: Հեռեւաբար իբրեւ անյարմար ու փաստակար՝ պէտք է դատապարտենք այն դրութիւնը որ դաստիարակութիւնն այնքան անձուկ մտօք կ'ըմբռնէ և որ ուսուցանելու դաստիարակել իրարմէ անկախ գործեր կը համարի նախակրթութեան մէջ:

Եւ այս թիւր ըմբռնումին արդիւնքն է զխառնորակէս որ տարուէ տարի կ'աւելնայ մեր մէջ թիւն այնպիսի պատանեաց որոնք կենսիքի մէջ ոտք կը դնեն վատաւող մարմնով ու վատառողջ ալ մտքով. կենաց նպատակի մասին անգիտակ, առանց

խոհալի, վայրկեանեան հաճոյից անձնատուր, անկարող իրենց սորվածը պատշաճեցնելու կենաց զանազան պարագայից, անվստահ իրենց կարողութեանց վրայ, մաղձը սրտին մէջ ու ամէն բանի արհամարհանքն ունենալով իրենց հոգւոյն խորը. այլանդակ էակներ բոլորովին:

Ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ. սխալ ըմբռնում և վրիպեալ արդիւնք իրարմէ անբաժան կ'ըլլան միշտ:

ՍԵՊՈՒՆ

ԱՌՏԵՒՆ ՏԵՍԱՐԱՆ

Տարի մ'առաջ տանս մէջ պատահած կռուոյ մը նկարագրութիւնը պիտի ընեմ. — կը վայլէ՞. չորս պատի մէջ խօսքեր եղեր են, պէ՞տք է որ աշխարհ լսէ: Բայց երբ քրթիքէ ամէն տան չորս պատերուն մէջ այդ խօսքերը, այդ կըռիւնները կրնան ըլլալ, ինչո՞ւ համար հանրային թերթի մը մէջ չ'արձանագրուին անոնք. ուրիշ ի՞նչ ձեւ աւելի յարմար պիտի ըլլար ներքին զգացումները, նախապաշարումները, ընտանեկան խօսակցութիւնները, կըռիւնները, անոնց հետեւանքները կենդանի կերպով ի յայտ բերելու համար: Աւելի յառաջ երթալով կ'ըսեմ թէ կատարեալ ճշմարտութեան մէջ մնալու և իսկական պատկեր մը նկարելու համար՝ մեր ընտանի բանակաւին ի գիր պիտի առնում այն բառերով որով տեղի ունեցած է այն:

Գրեթէ ճիշդ տարի մ'առաջ, կիւրակէ օր մը, տանս մէջ նստած գիրք մը կը կարդայի, կ'ինս կը մտտնայ եւ կ'իմացնէ թէ խօսելիք ունի:

- Կեցի՛ր սա գլուխը լմնցունեմ:
- Իմ գլուխս ալ մտածելով լմնցաւ:
- Կէնէ ի՞նչ կայ:
- Երկու շարաթ մնաց, պարգեւաբաշխութիւն կայ. չօճուխները նոր լաթ չունին:

— Ի՞նչ ընենք, աւելի աղէկ, ես զանոնք կը համոզեմ, թող պարգեւաբաշխութեան չերթան:

— Մեղայ՛, առ ալ եղած բան է, ամէնքը խենդ կ'ըլլան որ չօճուխին հանդէսին մէջ երեւնայ, դովուի. դուն հոգըդ պիլի չես ընէր. հիշ վրանին սէր չունիս...:

— Ի՞նչ կ'ըսես ճանրմ, ես ալ կը խորհիմ որ այդ պարգեւաբաշխութեան հանդէսները բոլորովին անտեղի, փաստակար բաներ են տղայոց համար. փորձըն անձիս վրայ եղած է. պղտիկուց առաջին անգամ պարգեւաբաշխութեան հանդէսի մը գտնուեցայ. ամենուն համար նոր բան մըն էր այն ատեն. եկեղեցիին մէջ շատ բազմութիւն կար. ես ալ ընկերներուս հետ կեցեր էի. ա՛նունս տուին. Աւետիս Սուրենեան քաջալաւ, քաջալաւ, վարդապետը զիս

կանչեց և կուրծքիս վրայ պիլլօրէ կարմիր խաչ մը կախեց. ոտքս գետնէն կտրեցաւ. քանի մը ընկերներս ալ խաչեր առին. հանդէսը լմնալուն պէս՝ դուրս վաղեցինք եկեղեցիէն և փողոց փողոց պտտեցանք երգելով, իրարու հետ բարձր բարձր խօսելով, որպէս զի անցորդները եւ տան կնիկները մեզի նային. այն ինչ օր էր. պարգեւ չառնող ընկերներուս հանդիպելով կ'ըսէի. « էյ, քեզի խաչ չտուին հէ՛, վախ զավալը » . այդ ընկերներս չար նախանձ մը ունեցան ինձի դէմ, ես ալ հպարտութեամբ ինքզինքիս կարեւորութիւն տալ սկսայ, առանց մտածելու թէ երկու օր առաջ վարժապետս գաւաղանով մատնեցուս զարկած է զիմը չկրնալ գրելուս համար: Կ'ուզե՞ս որ տղաքդ հպարտ ըլլան, ուրիշ տղոց վրայ արհամարհանօք նային, կամ թէ առաջին պարգեւները չ'առնելուն համար, ուրիշ տղայոց վրայ չար նախանձ ունենան, վարժապետներն ու քննիչներն ալ իրենց մասին անիրաւ կարծեն... »

— Նայէ ինչե՛ր կ'ըսես. խեղճ տղաքըն այնքան աշխատեցան, քննութիւն անցուցին որ պարգեւաբաշխութեան մէջ անուննին աղէկ ելլայ, նուէրներ առնեն, ինչո՞ւ պիտի զրկեմ. աս տարի աղէկ չ'ելլաննէ, դալ տարի, միւս տարին աւելի կ'աշխատին որ յաջողին. ի՞նչու պիտի չարանան ուրիշներուն վրայ. դիտե՛ս, ես ալ ո՛րչափ կ'աշխատէի քրննութիւններս աղէկ անցունելու, ինչո՞ւ համար, պարգեւաբաշխութեան օրը քաջալու ըսեն տէյի, Ան ի՞նչ աղուոր եղաւ, չե՞ս յիշեր, հանդիսին օրը... ինչ ծաղկի փունջ մը տուին նէ: Ա՛խ, հիշ հավէս չուենիս չոճուխներուդ համար. ամեն մարդ խելք չուենի՞, աշխարհ խեղդ կ'ըլլայ քի առանկ հանդէսի մը մէջ իր զաւակն ալ երեւայ, մե՛ղք որ դպրոց ալ բացիր. անգամ մը պարգեւաբաշխութիւն ըրիր, վէտէլամ, մէյ մ'ալ չըրիր, թօհաֆ մարդ ես:

— Ճանրմ Ֆիլօ, պարգեւաբաշխութեան մէջ աղէկ ելլան տէյի աշխատեր են, քննութիւն տուեր են. առաջին չարիքն այդ է. մարդ ըլլան տէյի աշխատելու են, ասիկայ խօսելու է տղոց դիտուն մէջ. նայէ որ ունայնամիտ չըլլան, արիշին առջեւ փայլելու համար չէ որ ուսմունք սովորելին կ'ուզեմ, հասկալ իրենց անձին և ուրիշներուն օգտակար ըլլալու համար. երբ ալ ըլլայ իրենց խոհական արժանիքը զիրենք կը փայլեցնէ. նուէրն ի՞նչ պիտի ընեն, մէյ մէկ ինձոր տուր, անկէ թող համ առնեն, վրաս ալ չտար. ֆննութիւնները տղէկ անցուցիր, պարգեւաբաշխութեան օրը քեզի քաջալու ըսին. ֆորձէ ինքզինքդ, միաքդ բեր որ սանկ քիչ մը պէտպիւրէնմիշ չեղամ... »

— Էյ հա՛, ատ ըսածդ քիչ մը իրաւ է, կը յիշեմ:  
— Քիչ մը մի՞, շա՛տ ըսէ. հանդիսին

օրը... ինչ տրուած ծաղկի փունջը քիթս մի խոթեր, անոր հստն աշխարհ բռներ է, գիտես ա՛. Աստուած տայ որ մեր զաւակներն անանկ ծաղկի չ'արժանանան: Ամէն մարդ խելք ունի. ո՞վ հակառակը կ'ըսէ, մանաւանդ թէ անոնց շատ արուած ատեն, ինձի հիշ բաժին չէ հանուած. հէ՛, գործիդ եկա՞ւ այս խօսքս. թող ամենքն իրենց ուղածն ընեն. ես ալ իմ ուղածս կ'ընեմ. իմ դպրոցիս մէջ անգամ մը միայն պարգեւաբաշխութիւն ըրի, իրաւ ես, բայց ինչո՞ւ ըրի. ամէն մարդ դայ տէ զաւակն ինձի խրկէ տէյի. առ հարկի խարեութիւն մ'էր ըրի. մեղա՛յ, և արդէն այն օրն ալ ժողովրդեան ըսի թէ այս հանդէսն աշակերտաց օգտակար չեմ նկատեր, ուստի ա՛լ պիտի չկրկնեմ. ու չկրկնեցի: Թօհաֆ մարդ եմ ես, ի՞նչ գիտցար:

— Չօճուխներուն լաթ չլինես տէյի երեք ժամ ալ խօրաթեա նէ խօսք կը գտնաս:

Այս միջոցին տղայքս վրայ կը հասնին ու ինքզորոյն խելամուտ կ'ըլլան. փօքրիկս, Հրանտ, դուրս կը տնկէ թուշերն և առջեւը կը նայի. մեծս, Գամէր, ուշիմ կերպով աչերուս մէջ կը նայի, « զվառն էրն » հասկնալու համար: Քանի մը բացատրութիւններ ու խրատներ կուտամ իրենց, և ահա երեքս կը միանանք մէկ կնոջ դէմ, որու խօսքին վերջ տալու համար կ'սկսինք միաձայն երգել. Յաղթութիւնն իմ կողմն մընաց:

Աւա՛ղ, յաղթուած էի ես. երկու շաբաթ յետոյ, տղայքս նոր զգեստներ հագած մասնակից եղան պարգեւաբաշխութեան հանդիսին, ուր իւր բացակայութեամբ փայլեցաւ ծառայականս:

Ա. Ա. ՍՈՒՐԷՆԵԱՆ

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԾՆՈՐԸ

Կայսերական Պալատան թարգմանիչ և տպագրական տեսչութեան գլխաւոր պաշտօնատար Պօղոս Էֆէնտի Պառնասեանի հաւատարիմ ծառայութիւնք վեհ. Սուլթանին բարձր գնահատման արժանի եղան այս անգամ եւս. Օսմանիէ պատուանշանին Գ. աստիճանը շնորհուեցաւ իրեն:

Պառնասեան Էֆէնտիի բազմաթիւ բարեկամաց հետ Ծաղիկի Խմբագրութիւնն ալ անկեղծ բերկրանօք կ'ուրախանայ և կը մտղթէ, յառաջիկային համար, մեծագոյն շնորհներ ն. հպատակասէր վեհափառութեան կողմանէ, որ զիտէ ճանաչելու քաջալերել Օսմանեան պետութեան և Գահուն ձեռնահաս ու անձնուէր ծառայողները:

Պառնասեան Էֆէնտի, իրբեւ քաջ լեզուագէտ ու մեծ գրագէտ, ծանօթ է ազգիս բանասիրաց որք անտարակոյս ուրախակից կը լինին մեզ իրեն եղած այս շնորհին համար:

Մ Տ Ա Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

— Ա. Ա. Ա. մեծ բանն է սովորել ինքզինքը կառավարել:

ԿԵՅԹԷ

— Ծատ մարդիկ կը գործեն ներկային համար, քիչերն ապագային համար, իմաստունը կը գործէ երկուքին ալ համար:

— Ոչ թէ՛ ունեցածս, այլ գործս է որ կը յայտնէ արժանիքս:

ԳԱՐԼԱՅԼ

— Այն ծնողք որ իրենց տղուն արհեստ մը չեն սովորեցներ, կը սովորեցնեն անոր դու՛ մ'ըլլա՛լ:

ՊՐԱՀՄԱ

— Հարստութեան լաւագոյն ապրելուն է խնայողութիւնը:

ԿԻԿԵՐՈՆ

— Սիրէ աշխատութիւնը. թէ որ դու անոր պէտք չունենաս ապրուստի համար, պէտք պիտի ունենաս առողջութեանդ համար: Աշխատութիւնն առողջարար է թէ՛ մարմնոյդ և թէ՛ մտքիդ համար:

ՈՒԻԼԵՄ ՓԷՆ

— Անձնավստահութիւնը և անձնագոհութիւնը պիտի սովորեցնէ մարդու մը՝ իրեն յատուկ ջրամբարէն խմել, իրեն ճակտի քրտինքով հաց ուտել, աշխատիլ պատուով շահելու իրեն ապրուստը, և մաս մը խնամով աւելցնել այն լաւ բաներէն որ իրեն տրուած են:

ԼՈՏՏ ՊԷՅՅԵՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԵԿՑՈՒԹԻՒՆ

Վաղամեռիկ Մկրտիչ Պարսամեանցի ծերունի մօրն ի նպաստ շարժուս ստացանք հետեւեալ նուիրատուութիւններն.

	Ղը՞՞
Սպանդարեան Ուսումն. աշակերտք	140
Կարոց Տիկնանց վարժ. աշակերտուհիք (երկրորդ անգամ ըլլալով)	48
Ոմն	5
Հայ աղջիկն	54
Վահան Զարգարեան	10
Նախորդ ցուցակին գումարը	541
Գումար	798

ԼՈՒԾՈՂԻՄՆ ՀԱՆԵԼՈՒԿԻ

Ահաւասիկ լուծումն « Ծաղիկ » ի 16 րդ թուոյն մէջ առաջարկուած նկար — հանելուկին: Լուծել փորձողներուն մէջ այս անգամ ոչ ոք յաջողած էր:



ԳՐԻՍՏՈՍ ԵՍԵՆԻ Ի ՄԵՌԱՆՈՅ

Թ Ղ Թ Ա Վ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

ԿԵՍԱՐԻԱ, 93 Յունիս 8. — Բազմաջ ծանօթ է թէ քաղաքի սիրելի առաջնորդն Տ. Տրդատ Վ. Պալեան՝ գրեթէ 26 ամիս յառաջ մեկնած էր քաղաքէս: Անտի այսր ինչ ինչ պատճառներ ստիպեցին զինքը հեռի մնալ իւր սիրեցեալ հօտէն:

Մեր Սիրելի առաջնորդ Ս. Հօր վերադարձն որչափ ուշացաւ, այնչափ եւս քաղաքի ազգայնոց սէրն ու կարօտը բազմապատկեցաւ: Թէպէտ կային մի քանի անձնաւորութիւնք, որք իւրեանց բոլոր կարողութեամբ աշխատեցան հրաժարեցնել զՏրդատ Ս. Հայրը յառաջնորդութենէ կեսարիոյ, սակայն վիճակիս ստուար մեծամասնութեան բուն փափաքին սչինչ կարեաց զօրել նոցա ջանքն ու հակակրօթիւն: Պատրիարքարանն եւս ժողովրդեան կողմանէ զրկուած նամակաց, հանրագրութեանց և հեռագրոց մէջ տեսնելով ազգայնոց փափաքը և կարօտը և գիտնալով անշուշտ թէ կեսարիոյ վիճակը անհովիւ թողուլ չէր վայելուչ, փութաց առաքել մեզ մեր Սիրելի առաջնորդը:

Երբ հեռագիրն ծանոյց նորին Ս. Հայրութեան մեկնումն ի Կ. Պօլսոյ, քաղաքիս ազգայինք յոյժ մեծ սրբօրէութիւն զգային և պատարաստեցան երթալ ընդ յառաջ և փառաւոր ընդունելութիւն ընել:

Մայիս 2) շարժւալ առաւօտ, մինչեւ ի Գըր Շէհի գնացին փոխանորդ հայրն Տ. Կրպ. Հ. Տէր-Պետրոսեան, Տ. Յովհ. քհն. Քէչիչեան, Թադէոս Էֆէնտի Մնտիկեան և Յովհ. Էֆ. Ճիվէլէկեան:

Յունիս 6 կիրակի օր պիտի ժամանանէին աստ. մեծ ոգեւորութիւն մը սկսաւ քաղաքիս մէջ. ամեն ոք կը պատարաստէր փայլուն կերպով և մեծ պատուով ընդունիլ զիւր Սիրելի հոգեւոր պետն:

Ժամը 4 ին առաջնորդ Ս. Հայրը հասաւ ի Քէյ-զուպատ. ամենեքին ուրախ զուարթ, ժպիտ ի դէմս, մատեան ի համբոյր Ս. Սջոյն իւրոյ, որ ի տես այնչափ խուռն բազմութեան և նոցա ուրախութեան ինքն ևս յուզեալ կ'օրհնէր զամենեանն:

Մի ժամու շափ անդ հանգստանալէ վերջ, բազմութիւնն անկաւ յուզի. քաղաքին եզերքը, բազմութիւ հանդիսատեսներ, այր ու կին, ծեր ու աղայ խոնեալ էին: Մեր երեք եկեղեցեաց զանգակներն և բողբոջական ազգայնոց զանգակն կը հընչէին: Երգեցիկ մանկունք կ'երգէին:

Վերջապէս անվտանգ և հանդիսաւոր կերպով հասան ՚ի Մայր եկեղեցի:

Առաջնորդ Ս. Հայրը մասա յեկեղեցի յուզեալ սրտով շնորհակալութիւն յայտնեց ժողովրդեան ցուցած համակրանոց համար և աղօթեց վասն երկարութեան թանկագին կենաց Սուրբան Համիտ թաղաւորին մերոյ և Մայր եկեղեցւոյն ամբախուս պատերն ու գմբէթը դրոշմեաց ժողովրդեան սրտաբուխ ամեններու և կեցցէներու ճայնէն:

Ս. յայտն բազմութիւնն գոհ սրտով հեռացաւ, ցարգ կեսարիոյ մէջ նմանը չ'տեսնուած փառաւոր ընդունելութիւն ընելով իւր սիրելի առաջնորդ Ս. Հօր:

Վստահ ենք թէ Ս. Հայրն ամենայն եռանդեամբ և ամենայն արժանեօք պիտի վարէ իւր բարձր պաշտօնը, ի պայծառու-

թիւն Ս. Եկեղեցւոյն և ի յառաջգիմութիւնն ազգային մակուռոյն:

Պարտ անձին կը համարիմ նաև հրապարակաւ շնորհակալութիւն յայտնել առ Փոխանորդ Տէր. Կրպ. Հայրն, որ այնքան լրջութեամբ և յաջողութեամբ վարեց իւր շատ դժուարին պաշտօնը և ամենեցուն գոհանակութեան արժանի եղաւ:

Դ. Կ. ՍՍՐՐԱՅԵՆՆ

ՁՄԻԻՆԻԱ, 10 յունիս 1893. — Քաղաքիս ազգայնոց կրթական գործն ժամանակէ մը ի վեր շատ ողբալի վիճակի մէջ լինելով, ընդհանուր խօսակցութեան առարկայ եղած հետեւեալ մի քանի խնդիրներն կուգամ հրատարակի վրայ դնել և անոնց պատասխանները խնդրել, որպէս զի՝ եթէ կարելի է՝ բուժուին զայթակղեալ միտքերը:

Ա. Իրա՞ն է որ տեղւոյս Ուսումնական Խորհուրդը լիկ երկու անդամէ բաղկացած է:

Բ. Իրա՞ն է որ Ատենապետն Գ. Էֆ. Բարազեան, իր երկու անդամակիցներուն սպօրէն ընթացքէն վշտացած քաշուած է:

Գ. Իրա՞ն է որ վարժարանաց մէջ բնաւ բարեկարգութիւն չկայ և աշակերտ ու աշակերտուհի թէ՛ Խորհրդին և թէ՛ Տեսչին նկատմամբ ամենաթեթեւ յարգանքն իսկ չունին:

Դ. Իրա՞ն է որ գանակոծութիւնը կը արբապետէ մասնաւորապէս Մեսրոպեան վարժարանին մէջ:

Ե. Իրա՞ն է որ գանակոծուած աշակերտներն ճարահատ՝ ծեծեր են դասատու մը և այս պատճառաւ դպրոցէն արտաքսուեր են:

Զ. Իրա՞ն է որ մէկ քանի նորեկ վարժապետներ դուրսը նախ դաս կ'առնուն և ապա դպրոց կուգան և այդ դասերը կ'աւանդեն:

Է. Իրա՞ն է որ մարմնամարզական դասերը և այլ ուսումներ կ'աւանդուին աշակերտուհիներու՝ պատանիներու միջոցաւ:

Ը. Իրա՞ն է որ օտար վարժարաններ յաճախող աշակերտներ կան որ տեղւոյս ժողովականներու և Խորհրդականներու գաւակներ են:

Թ. Իրա՞ն է որ Ուսումն. Խորհրդին արդի երկու անդամներն, մանկանց դաստիարակութեան տեսակէտով անյարմար են այդ պաշտօնը վարելու:

ՄՍՂՆԻՍՍ. — Տասը տարւոյ չափ առաջ՝ արհեստաւորաց դասէն 8-10 անձինք Աղքատսիրաց ընկերութիւն մը կը կազմեն տեղս ու կ'սկսին գործել: Խնամակալութեան անդամներէն 4-5 անձինք 3 4 տարի անընդհատ ամէն կիրակէ փոխն ի փոխ գանձանակ կը պտըտցնեն թաղերը: Հիւրասէր և աղքատասէր Հայ ժողովուրդը խնդութեամբ կը վճարէ իրեն ամենայեան լուծման իսկ: Գանձանակներ մէկ կողմէ կը լեցուին ու միւս կողմէ կը պարպուին: շարժում մ'է կը տիրէ, և բաւական գումար մը կը գոյանայ վերջապէս: Այն ատեն Խնամակալութիւնը փափագ մը կ'ունենայ գործն ընդարձակելու: Կ'որոշէ քաղաքէն դուրս ևս դրամ հաւաքելով, շէնք մը կառուցանել քաղաքին մէջ, առանց երբէք խորհելու թէ քթերնուն տակը ի Չմիւռին հոյակապ

Հիւանդանոց մ'ունին: Անմիջապէս արսան կը գնեն. և չգիտեմ որո՞ւ շնորհիւ Չմիւռնիացի անձ մը, որ այժմ մեռած է, շէնքին շինութեան և եկամտին համար 4-500 լիրայ կը նուիրէ բարեսիրաբար. անհուն խնդութեամբ մը շէնքին կառուցուող կ'սկսի, և բաւական կոկիկ շէնք մը կը բարձրանայ՝ 200 սկիի չափ ծախսով, որ դեռ չէ աւարտած: Բարեպաշտ Չմիւռնիացւոյն մեռնելէն յետոյ, Խնամակալութիւնը համոզուեցաւ թէ ոտքերը իւր վերմակէն դուրս հանելուն՝ պաղ առեր է: Խնամակալութիւնն է կը հիւրնդնայ, բայց իրեն բժիշկ բերող չըլլար գժրազգարար, ու այսպէսով ահագին հաստատութիւն մը 5 տարիէ ի վեր անբնակելի մնացած՝ առաքելներու, բուերու, թուշուներու բնակարան եղած է: Մի՛ ցաւիք, սիրելի ընթերցողներ, թուշուներուն ալ բնակարան պէտք է: Չէ՛, միայն թէ, անցեալ տարի տղայոց վարժարանին աշակերտք 5-6 ամիս հսն մնացին պատճառաւ մը: Փափագելի է որ նորընտիր պատուարժան Թաղական Խորհուրդն հաճի ուշադրութեան առնուլ այս խնդիրն և զարժանը արնորինէ՛լ շէնքն աւարտելու և զայն գործածելի վիճակի մէջ դնելու համար:

ՁՄԻԻՆԻԱՅԵՆՆ

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

Կէր մաքրիկ. — Մինչեւ ցարգ գիրութեան մասին նշանաւոր հանդիսացող կանանց մին, Վէհէլէր անուն, վերջերս մեռած է Անգլիոյ Վարաբէջայր քաղաքին մէջ վաթսուն տարեկան: Մարմնոյն ծանրութիւնն էր 273 հազարակրամ, այսինքն 212 օխայ: Իւր դիակը վերցնելու համար յատկապէս դագաղ մը շինուած է տասն և երկու թեւերով. մէկ երկուստանեակ մարդիկ իրենց ուսերուն վրայ տանելով տարած են զայն ի գերեզմանատուն: Եւրոպական գիտական հանդէս մը, ուրիշ կը քաղեմք այս սուղերն, այս առթիւ դարուս ամենէն ծանրամարմին էրիկ մարդոց երկուքին վրայ սա սուղերը կը գրէ. « Աստնցմէ մին Տանիէլ Լամպէր, առանց արամ մը աւելի կամ արամ մը պակաս լինելու, ճիշտ 292 օխայ կը կուէր. ծնած էր Անգլիոյ Լայխթէր քաղաքին մէջ և մեռած, քառասունամեայ հասակի մէջ, 1809 թուականին: Երկրորդն որ Պրեկդ կ'անուանուէր, ճիշտ 230 օխայ կը կուէր եզեր. մեռած է Լապլյա քաղաքին մէջ: »

Կին պատճառաւ ի մրանս: — Վերջերս հրատարակուած վիճակացոյցներէն կը տեսնուի թէ 1892 թուականին մրանսայի թըղթատարական և հեռագրական վարչութեան մէջ աշխատող կին-պաշտօնէից թիւն 8128 և երկաթուղեաց վարչութեանց մէջ աշխատող կանանց թիւն ալ 24080 ի կը հասնի: Թղթատարական և հեռագրական վարչութիւնն իւր կին պաշտօնէից թուոյն վրայ 300 ի չափ յաւելում մը ըրած է ներկայ տարւոյ մէջ: Կանուխէն պաշտօնի անցնող կանանց իւրաքանչիւրը տարեկան 800 ֆրանք վարձ կ'առնէր. այս վարձք բարձրացած է 1000 ֆրանքի:

Աւստրիական Չիգակոյի: Եւրոպական

հանդէսներն Ամերիկեաններէն առնելով կը գրեն թէ աշխարհահանդէսն զուրկ մնաց բազմութիւնէն այցելուաց զոր կը յուսար ունենալ. օրը հազիւ 23000 այցելուներ կը մտնեն եղեր. մուտքը 2, 5 Փրանք է: Եթէ այս այցելուներու թիւը բազմապատու- թեան դրուի 1889 թուականին Փարիզի մէջ բացուած աշխարհահանդէսին այցելուաց թուոյն հետ, որ գրեթէ օրական 166000 ի կը հասնի, Չիգակոյի աշխարհահանդէսը շատ ողորմելի կը դառնայ: Չիգակոյի աշխարհահանդէսին լոկ վարչութեան ծառայող պահապան պաշտօնէից թիւն 2000 է, սրոյ իւրաքանչիւրն օրական 10 Փրանք վարձք կ'առնէ:

Պատահեցն ի Չինաստան: — Չինաստանի մէջ պառաւները զարմանալի սովորութիւն մ'ունին. ամէն օր քանի մը հոգի կը միանան և հարուստի մը տունն երթալով՝ յատուկ թմրուկներով՝ կ'իմացնեն իրենց ժամանումն, խնդրելով միանգամայն որ եթէ հաճի մեծատունն, պատրաստ են զինքն զբօսցնել. հարուստն եթէ հաւանութեան նշան տայ, այս կիներն իսկոյն փոխաթ մը կը փռեն սենեկի մը անկիւնն և վրան նըստելով, կը սկսին մի առ մի վէպեր պատմել. ի փոխարէն՝ հարուստներն սրոյնալ գումար մը վարձ կուտան. եթէ վէպերը զուելշտական նորանոր նիւթեր ըլլան, այդ վարձքերը կ'աւելցուեն:

Ե՞րբ պէտք է կարգուիլ. — Այլեւայլ երկիրներու մէջ տարբեր օրէնքներ հաստատուած են երիտասարդաց և աղջկանց ամուսնութեան հասակին վրայ: Աւստրիոյ մէջ 14 տարին թեւակոխող մանչ և աղջիկ, իրրեւ իրենց տունը կառավարելու կարող, արտօնուած են ամուսնանալ: Գերմանիոյ մէջ երիտասարդն առնուազն 18 և աղջիկն 15 տարին պէտք է թեւակոխած լինին: Ֆրանսայի և Պէլճիգայի մէջ ամուսնական յատուկ օրէնքներն նմանապէս մանչուն համար 18 և աղջկան համար առնուազն 15 տարի կը սահմանեն: Սպանիոյ, Փորթուգալի, Եսպանի, Հունգարիոյ (Օրթոտքս և Կաթալի) մէջ երիտասարդք 14 և աղջկունք առնուազն 12 տարեկան լինելու են. այդ երկիրներու մէջ բողոքականներու օրէնքները կը տարբերին, մանչը 18 և աղջիկն 15 տարեկան պէտք են լինել: Ռուսիոյ, Ռուսմանիոյ և Սաքսոնիոյ մէջ ամուսնութեան օրէնքները քիչ մ'աւելի խիստ են. երիտասարդը 18 էն և աղջիկը 16 էն կանուխ չեն կրնար ամուսնանալ:

Յ. Մ. ԱԶՆԱՌՈՐԵԱՆ

**ԱՐԱԲԵՐԷՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ**

Ռէթէոս էֆ. Գրիգորեան, քաջահմուտ ուսուցիչ Արարբէին, Պարսկերէն և Թրքերէն լեզուաց որ բազում աշակերտներ ընծայած է Ազգին՝ կառավարական և մասնաւոր պաշտօններու և ուսուցչական աստարիղին արժանացած, նոր ծառայութիւն մի կը մատուցանէ այսօր՝ հրատարակելով Արարբէին լեզուն քերականութիւնը. գործ անդրանիկ յԱզգին և արդարեւ զնահատելի:

Ուրախ ենք տեսնելով որ մեծահամբաւ

հիղինակը կուգայ պակաս մի լեցնել յազգային գրականութեան: Սոյն գործ արարբէին քերականութեան կանոնները կ'աւանդէ Հոյ լեզուաւ, այնպիսի գործ մի է որով այսուհետեւ հնար պիտի ըլլայ մեզ դիւրագոյնս ուսանել արարական լեզուն, հմտանալ սեմական լեզուաց յառաջադիմագունին գրականութեան և խուզարկել հնութիւնը:

Ամէն ոք գիտէ թէ գիտութեանց և արուեստից մէջ յառաջադէմ հանդիսանալու համար անհրաժեշտ պէտք ունինք եւրոպական յառաջադէմ լեզուաց ո՛ր և իցէ միւսն հմտանալու: Այդ ճշմարտութեան կը համարձակինք յաւելուել սոյն միւս ևս ճշմարթիւնը թէ, եթէ կ'ուզենք սիրելի կամ պատկառելի հանդիսանալ յաչս անհատի մը, ազգի մը, ժողովրդեան մը ընդ որում գործոց կամ գաղափարաց յարաբերութեան մէջ ենք, պէտք է ուսանիլ նորա լեզուն:

Արդ, ծանօթանալ արարական լեզուն ոչ միայն հարկաւոր և պիտանի է մերազնէից որ արարբանակ վայրեր կը գտնուին կամ կը ճանապարհորդեն, այլ և կարեւոր և օգտակար ամէն անոնց որ օրինաց առջեւ կը դատաւարեն, կառավարական առաւել կամ նուազ բարձր պաշտօններ կը վարեն կամ Օսմանեան լեզուն կը մշակեն, որ՝ ինչպէս յայտնի է, արարական բառերով և ստութիւններով կը վարի իւր գրականութեան մեծագոյն մասին մէջ:

22 տարի յառաջ՝ այսինքն Հիւնթիթին 1288 թուականին, Ռէթէոս էֆ. Գրիգորեան յօրինած է զառաջինն Արարբէին քերականութիւն մի (Խելասաթ իւս-սարֆ) Թրքերէն լեզուաւ որ կ'աւանդէ Օսմանեան լեզուն և գրականութեան մէջ գործածուած արարական լոկ բառերուն վերաբերեալ քերականական կանոնները. այդ գործի պիտանի հմտութեամբ, ոչ նուազ արժանի է ուսանելը:

Իսկ իւր երկրորդ գործն որ մեր ներկայ գրութեան նիւթը կը կազմէ, ուղղեալ է յատկապէս Հայոց որ կը փափաքին ուսանիլ արարական լեզուն: Փափաքելի է արդարեւ տեսնել որ նմանօրինակ գործեր բազմապատկին առ մեզ՝ մեր ազգային դատարարականութիւնը որ ըստ օրէ առաւել կատարեալ ընելու համար:

Ենթահասարա ենք արդիւնաշատ ուսուցչին որ նուիրած է Ազգին իւր բազմամեայ աքնութեանց պտուղը և կը մաղթենք որ յաջողի նաև ի լոյս ընծայել ի մօտոյ գործոյն միւս մասերը զոր կը խոստանայ յառաջարանին մէջ:

Յօժարակամ կ'ընդունինք թէ, ինչպէս յիշատակաց արժանի Գէորգ Գալի Պալատեցի անմահացուցած է իւր անունը մեր գրականութեան պատմութեան մէջ՝ իւր Պարսկերէն - Հայերէն թանկագին բառաքըրքով որ չէ ունեցած իւր նախորդը, նոյնպէս Ռէթէոս էֆ. Գրիգորեան կ'արժանանայ այսօր այդպիսի փառաց իւր Արարբէին քերականութեամբ որ նոյնպէս չէ ունեցած իւր նախորդը և որոյ կարեւորութիւնն ակնհերեւ է և շահեկանութիւնը մեծ:

Եթէ ցաւոց արժանի բան մի կայ մեզ համար, իրրեւ մին արեւելեան ժողովրդոց, այս է թէ 1826 ին է որ ժամանակը հոգացած է Պարսկերէն ուսման սատարող գլխաւոր տարբերաց միոյն՝ այսինքն Բառարանի

մը պէտքը, մինչ առաւել ժլատ գտնուելով՝ 1892 ին միայն կը հոգայ Արարբէին ուսման օժանդակող գլխաւոր տարբերաց միոյն՝ այսինքն քերականութեան մը պէտքը:

« Բարեոք է անագան քան երբէք » ըսենք ու մխիթարուինք. յայց վայ, եթէ եզմանինք այս առածով, Այն տունն՝ դառն է անագան քան երբէք, պիտի բռնենք ու հառաչենք. վասն զի ժամանակին կորուստը անդարմանելի կորուստներէն մին է:

Յ. Չ. ՏԱՆԻՉ

**ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ**

Ս. Պատրիարք Հայրն՝ Պայրամի տունին աթիւ կիւրակէ և երկուշաբթի օրերը շնորհաւորական այցելութիւններ տուաւ ի կայս. Պալատ և բոլոր նախարարաց ապտրանքները:

— Պրուսայի Առաջնորդ Տ. Բարթոլղիմէոս Սրբազան Արքեպիսկոպոս ի մօտոյ Արմաշ պիտի ուղեւորի, ուխտի համար:

— Ըստ տրամագրութեան Իզմիրեանց կտակին, հինգշաբթի օր ի Ղալաթիա տեղի ունեցաւ Սահակ Մեսրոպեան մրցանակաբաշխութեան հանդէսը, Պատրի. Փոխանօրդ Տ. Գաբրիէլ Ծ. վարդապետի նախագահութեամբ: Տ. Յովհաննէս Աւագ քհնյ. Հիւնքեարպէյէնտեան իւր Սուգարանական Բառագիրք ին համար ստացաւ առաջին մրցանակը՝ 60 ոսկի, և Արքահամ էֆ. Այվազեան՝ իւր Եւր Հայ կենսագրութեանց գործին համար երկրորդ մրցանակը՝ 25 ոսկի, նախորդ տարելը ջանէն մնացած:

— Ռուսիոյ Քիչնեւ դաւառի Հընչեստ աւանէն Նուրա ի կը գրեն թէ, ապրիլ 21 ին ի Բարիզ վախճաներ է Ռուսճուրցի Յովհաննէս պէյ Միրզայեանց, կտակելով 20,000 ռուբլի՝ աղքատաց բաժնելու համար: Հանգուցեալն իւր կենդանութեան ժամանակ ալ շատ բարութիւններ է ըրեր. 1872 ին Հնչեստի մէջ իւր ծախքով փառաւոր եկեղեցի մը շինել տուեր է Աստուածամօր անուամբ, և այդ եկեղեցւոյ պաշտօնէից ռոճիկն ինք վճարեր է մինչեւ իւր մոհը. այժմ ալ նոյն վճարութեան ընել յանձն են առեր իւր ժառանգորդները: Միրզայեանց իւր ծախքով կը պահէ եղեր նաեւ Հնչեստի մէջ գտնուած հիւանդանոցը. իւր տան բժշկին ալ տարեկան 500 ռուբլի աւելի վարձք կը վճարէ եղեր՝ չբաւոր հիւանդները ձրի դարմանելու համար: Նա կ'օգնէ եղեր նաեւ Քիչնեւի և Օտեսայի Հայոց ուսումնարաններուն, ինչպէս և Հընչեստի Ռուսաց եկեղեցւոյն: Ամէն մի կարօտ Հայ՝ անոր գլխով՝ ձեռնունայն չվերադառնար եղեր:

— Տիվրիկի Կիրասոն գիւղի եկեղեցւոյն այլ և այլ անձերէ ունեցած պահանջքի ինդիւրը կարգադրելու հա-

մար՝ յանձնատուով մը կաղմուած է, որոշմամբ Տնտես. խորհրդոյ: Յանձնատուով սկսած է կատարել եկեղեցւոյ պահանջից գանձումն:

— Գատր-Գիւղի Թաղական Խորհրդոյ նորընտիր անդամներն իրենց հրատարականին վրայ պնդած լինելով, Պատր. փոխանորդ Հօր նախագահութեամբ չորեքշաբթի օր գումարուած Բաղ. Ժողովն իւր անդամակիցներէն Տիգրան էֆ. Բարաղամեանի յանձնարեց ստուգել պատճառն և համոզել ընտրեալներն որ ընդունին իրենց յանձնուած պաշտօնը:

— Բուժէլի Հիւսարի եկեղեցւոյն համար Պատրիարքարանն առժամանակեայ Թաղ. Խորհուրդ մը կարգեց:

— Մարրի-Գիւղի նորընտիր Թաղ. Խորհրդոյ անդամաց չորսը հրատարած լինելով, չորեքշաբթի առաւ Բաղաք. Ժողովն որոշեց Ս. Պատրիարք Հօր յանձնել յորդորելու հրատարակներն, որպէս զի ստանձնեն իրենց յանձնուած պաշտօնը:

— Տիվրիկի վարժարանաց ծախուցի հաշիւ գումարի մը վճարման մասին Տիվրիկի կալուածոց Հոգաբարձութեան կողմանէ Տնտեսական Խորհրդոյ խնդիր մատուցուած լինելով, Խորհուրդն ելմըտացոյցի համաձայն գտաւ զայն և որոշեց վճարումը:

— Տ. Մատթէոս եպիս. Իզմիրլեան վաղն առաւօտ Ս. Պատարագ պիտի մատուցանէ Եէնի-Գիւղի Ս. Աստուածածին եկեղեցւոյն մէջ:

— Դարա-Կէօմիւկի քարոզիչ Տ. Եղնիկ վարդ. Դալբաքճեան այսօր, շաբաթ, յատուկ հրաւիրանօք Ս. Պատարագ կը մատուցանէ Գատր-Գիւղի Ս. Թագաւոր եկեղեցւոյն մէջ:

— Ռօպրտ Բօլճի այս տարւոյ շրջանաւարտից փառականներէ ընտրուած չորեքշաբթի օր կատարուեցաւ: Երջանաւարտներն թուով 13, չորսմէ երեքը Հայ, որք են Արամեան Տիրան, Խարուղեան Սահպան և Ընկերեան Միհրան: Երեքշաբթի օր կատարուած էր կրտսեր ու կրտսերացոյցի կորդերուն արասանութեան մրցումն, որուն մէջ առաջին մրցանակ ստացողներն ամենքն ալ Հայ են: Ահաւասիկ անոնց անուններն. կրտսեր կարգէն՝ Եղիա Գարրիշեան, կրտսերագոյն կարգէն՝ Լեւոն Չօրիկեան, և կրտսերագոյն կարգի Բ. Բաթանուճէն՝ Գասպար Թիւյսիւզեան: Իսկ ուսման մրցման մէջ, կրտսեր կարգէն Բ. մրցանակ ստացած է Արմենակ Բարակեօղեան, կրտսերագոյն կարգէն Ա. մրցանակ՝ Լեւոն Չօրիքեան, և նոյն կարգի Բ. բաթանուճէն Բ. մրցանակ՝ Գասպար Թիւյսիւզեան:

— Մոսկուայէն ստացանք Սկրաս Ծահաղիգեանի ՅՈՒՆԼԵԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁ գիրքը, որ կը սարունակէ բանաստեղծին Յօրեկանին առթիւ նորա արտասանած ճառը, նորա հատընտիր բանաստեղծութիւնները, Յօրեկեանական տպուորութիւններ, վերջաբան: Տպուած է Բ. Բարսուղարեանի ազարանը՝ խիտ մաքուր, գունաւոր զարդագրերով

ճօն, և ընտիր թուղթի վրայ: Գրքին սկիզբն դրուած է 1866ին յերեւան վախճանած Մանուկ Սաղաթեանցի կենդանագիրը: Գինն է մէկ ու կէս ռուբլի:

— Որոշուած էր Հայ վաղամեակի մեծ բանաստեղծին, Պետրոս Դուրեանի, գերեզմանին վրայ վայելուչ շիրիմ մը կանգնել. կարեւոր դրամն հայթայթելու համար՝ վաղը, կիւրակէ, Իւսիւտար Պաղլար Պաշլի Ամերիկեան թատրոնին մէջ պիտի տրուի չքեղ ներկայացում մը ուր կարեւոր դերեր պիտի կատարեն հանրածանօթ գերասանք Պ. Պ. Մնակեան, Չափրաստճեան, Ալիքսանեան, Տ. և Տիկին Պէնլեան, Տ. և Տիկին Պիննէմէճեան, և այլք:

Թատրոնն Իւսիւտարու մէջ է, ուր ծընու ու ապրեցաւ Դուրեան, մօտ գերեզմանատան՝ ուր կը հանդէպին իւր սկիբք. ներկայացուելի խաղն է Դուրեանի հեղինակածը, Քաւրոն: Վերջապէս, վաղու օրըն, Իւսիւտար համակ Դուրեանը պիտի յիշեցնէ, և անտարակոյս եւք թէ Հայ ժողովուրդը մեծ բանաստեղծին յիշատակն յարգել պատիւ պիտի համարի իրեն:

### ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Ա. կարգի Մէճիւղից պատուանշան տրուեցաւ Պետական Խորհրդոյ անգամներէն Մէճիւրեան Նշան էֆէնտի, և Գ. կարգի Մէճիւղից Արսլանեան Գէորգ էֆէնտի:

— Վիքթորիա, Միջերկրականի անգլիական նաւատորմին փառքն համարող այն զրահաւորն, որուն մէջ կը գտնուէր նոյն նաւատորմին առաջին հրամանատար Սըր ձորճ Թրայըն, անցեալ ուրբաթ երեկոյ ընկղզեցաւ Սուրիական Տրիպոլոյ մօտ, մարզանքի մը միջոցին բաղխելով նոյն նաւատորմին Քէմբրիգաուն զրահաւորին: Քէմբրիգաուն ուժգնակի զարնուելով Վիքթորիաի աջ կողին, ահագին ճեղք մը բացաւ հոն, ուրկէ ներս խուժեց Միջերկրականը և 15 վայրկեանի մէջ 15 միլի վար՝ դէպ իւր յատակը՝ քաշեց հսկայ զրահաւորը, ինքն իւր վըրայ գարծնելով զայն: Մովսիսի եզան 422 սայրք, ծովային զինուորք և նաւազք, որոց մէջ են Սըր ձորճ Թրայըն, առաջին մեքենավարն և նաւատորմին հոգեւոր պաշտօնեայն և երեսուն սայրք: Միւս զրահաւորներէն հասած օգնութեանց չնորհիւ աղատած են 296 հոգի: Քէմբրիգաուն ինքն եւս ծանրապէս վիրաւորուեցաւ, և ժամանակ մը անկարող պիտի լինի ծովու վրայ կենալու: Վիքթորիա աշխարհի մեծագոյն զրահաւորներէն մին էր. ունէր 10,470 տակառաջափ տարողութիւն և 14,000 ձիու ոյժ. 15 խոշոր թնդանօթ կը կրէր, շատ մը փոքր խորանկէցներէ և թորիլարձակներէ զատ: Իւր շինութեան համար իբր 1 միլիոն անգլ. սիկի ծախսուած էր:

— Տարալուծաբան մը պիտի հաստատուի մայրաքաղաքիս մէջ, խմելու ջուրերը միքրոպարանական տեսակէտով տարրալուծելու և անոնց յատկութիւններն երեւան հանելու համար:

— Երկրագործական Դրամատան Կարնյ ճիւղը նկատելով որ իւր մասնաճիւղերուն դրամներն անբաւական պիտի լինին տեղական պէտքերը գոհացնելու, շրջակայ սըն-

տուկներէն փոխառութիւն ըրած և գրամ փոխ տուած է անցեալ տարւոյ երաշտութենէն վնասուած երկրագործներուն, անշարժ կալուածներ իբրեւ աւանդ ընդունելով:

— Իրոսի օրէնքն Օտար հպատակաց համար եւս գործադրելի ընել հրամայող Կայս. Իրաւէին գործադրութեան յատուկ կանոնագիրն այս օրերս դեպանատանց պիտի հաղորդուի:

— Եւֆրատի դաշտերու ուռուցման արտօնութիւն տրուեցաւ՝ 70 տարւոյ համար՝ Ֆիլիք Մէլլամէ էֆէնտի, Պ. Ժօսէ Թուէնի և Պ. Ժօսէ Մուսա Սուրուքի: Երաշխաւորութեան գումարը, 1000 սիկի, յանձնուած է Օսմ. պանքային:

— Ի Եւֆրատ քարափ մը, նաւահանգիստ մը և մթերանոց մը շինելու համար մենաշնորհ խնդրուած է:

— Օսմ. Սիկառէքներու արտածման ընկերութիւն մը կազմուէր է ի Լոնտոն, 110,000 սիկի դրամադրով, նոյնքան բաժնէթուղթի բաժնուած, հատը մէկ սիկոյ: Ընկերութիւնը մենաշնորհ ունի Օսմ. ծխախոտի Բէժիին սիկառէքներն արտածելու, որքան առեն որ տուէ այս վերջնայն մենաշնորհը, Իրեն համար պէտք եղած ծխախոտը Բէժիին պիտի գնէ՝ նախնական գինէն 40 աւ 100 աւելի: Բէժին իրաւունք ունի նոր ընկերութեան զուտ շահուն 100 ին 14 ն առնելու, բաժնէտեարց շահաբաժինը վճարուելէ առաջ: Ընկերութիւնն իւր սիկառէքները պատրաստել պիտի տայ Պոլսոյ ձիւղալի ըսուած Թաղը, նորակառոյց գործարանին մէջ:

— Պարսաէքներու հաղորդուած գրաւման գրերու (Հանգնամէ) վերաբերեալ օրինական գործողութիւնք, որ հաղորդուելէն երեք օր յետոյ կը կատարուէին ցարդ, այսուհետեւ պիտի կատարուին մէկ շաբաթ յետոյ:

— Ռուսական դեսպան Պ. Նելիսօֆ, որ վերջերս դէպ ի Արշիպեղազոս ուղեւորած էր պայտի մը համար, երկուշաբթի օր մայրաքաղաքս դարձաւ:

— Հնգախի գէպերը Մարտիկոյ մէջ աւելցած լինելով, Միջերկրականի Ֆրանսական ծովեզրերէն մեկնող շագնաւք հինգ օր քարանթինա պիտի սպասեն Գլաղովնի ու Պէրութի մաքրանոցներու մէջ, և ուղեւորաց, նաւատեաց ու անոնց գոյքերուն համար ալ սպանեխական գործողութիւնք պիտի կատարուին:

— Երկրագործական Դրամատան ճարտարապետ Յովսէփ էֆ. Թագաւրեան՝ Կայս. անձնական գանձուն ճարտարապետ անուանեցաւ:

— Փոքր սղալոց ձի հեծնալն արգիլուած է:

Օսմ. լիւրան 100 զը. են

Մէճիւղից	107 38	Իւսիւտար	90 15
Քասաբլաք մէճիա	107	Նաբոլեան	87 22
Մանր մէճիա	103	Կրիմից	51 16
Մէթալիք	98	Անգլ. լիւր	110 4
Կանսալիտէ	23 35	Բուժ. երկ.	88 1/4

Մանէթ թղթադրամ 8 70

ԱՐՏՕՆԱՏԻՐ Ա. ՍԱՔԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐ. ՆՄԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Էսկի-Չապիէ փողոց, թիւ 61